

Ս. Ղազար լոյս մըն է ոչ միայն գիտնականներու, այլ նաեւ վեհապետի փոքր վրդեան համար. եթէ Հայերն երախտապարտ են վեհապետեաց՝ իրբեւ իրենց ասպընջականներուն, ասոնք ալ նոյնչափ երախտապարտ կը զգան ինքզինքնին Հայոց հանդէս, վասն զի Ս. Ղազար լուսեղէն փարոս մ'է, արեւ մը, այն արեւը որ կը յուսանք թէ պիտի ճառագայթէ որ մը համակ ուղղափառ Հայաստանի ճշմարիտ մեծութեան վրայ...»:

Խօսքեր փակման, որոնք ընդհատուեցան սրտի յուզումէն և պսակուեցան երկար և խանդավառ ծափերով, ինչպէս անկէ առաջ բոլոր բանախօսութիւններն և երգերը:

Նուիրական հանդիսին ամենամեծ փայլ մ'էր և իսկապէս օտարներուն խոր զմայլման և հետաքրքրութեան առարկայ՝ յորելինական ցուցահանդէսը վանքիս Հայկական Մատենադարանի թանկագին ձեռագիրներով: Պահ մ'առաջ լսուած տեսական, պատմական այնքան բացատրութիւններուն քով կը տեսնէին անոնց զգալի և համոզիչ փաստերը՝ թանկագին գոհարներ հնադարեան գրչութեան, հայ մանրանկարչութեան, վերջապէս ընդհանուր հայ արուեստին իր զանազան գծերուն մէջ և հայ Մշակոյթին:

Բացի Աստուածաշունչի Ժ-ԺԷ դար հսկայ և զեղարուեստական գրչագիրներէն՝ ցուցադրուած էին հայերէն Ս. Գրքի տըպագրութեան ուրոյն բաժիններ, նախ վեհեակեանը (Ախտաբք, Ուրբաթագիրք անգրանիկ հայ տպագրութիւն Մեղապարտ Յակոբի ի վեհեակի 1512-ին) Արգար զպրի Սաղմոսարան՝ 1567ի, ինչպէս ապա հնագոյն Աւետարաններ, ժամագիրք եւն:

Այլուր կար ճոխ բաժին մը ուրիշ հին և թանկագին տպագրութիւններու, ինչպէս

Ամաղերտամի՝ որոնց մէջ կը փայլէր Ոսկանեան Աստուածաշունչը՝ (1666-8) անգրանիկ իր տեսակին մէջ, ինչպէս և Սաղմոսարան, ժամագիրք եւն. ապա Մարտիրոյ 1600-1700 տպագրութիւններ՝ Աւետարան, Սաղմոս եւն, հուսկ Նոր Զուղայինները:

Յատուկ բաժին կը կազմէին Մխիթարեան տպագրութիւնները՝ սկսեալ հնագոյններէն, որոնց կեղծոնը բազմած էր Մխիթար Արքայի չքնաղ Աստուածաշունչը՝ իր աջին ու ձախին ունենալով Զօհրապեան և Բագրատունեան տպագրութիւնները, և ապա Աւետարանի, Սաղմոսարանի և Ս. Գրքին այլ մասերու բազմութիւ տպագրութիւններ:

Անդին ընդարձակ բաժին մ'ալ յատկացուած էր արտասահմանի մէջ հրատարակուած գրեթէ բոլոր Ս. Գրքերուն՝ ամբողջական և մասնակի:


Եւ թէպէտ այդ ամէնը լոկ նմոյշ մ'էր հայ մշակոյթի մէկ ճիւղին՝ այն է Ս. Գրքին, և սակայն դժուար է մեզի պատկերացնել այն զգացումն և խոր գնահատանքը զարմացումով խառն՝ զոր յայտնեցին հանդիսականները երբ հրատարակուած արձագանքները երբ հրատարակուած արձագանքները երբ հրատարակուած արձագանքները երբ հրատարակուած արձագանքները:

Եւ թէեւ օտարներէ չէ որ պիտի սորվինք մեր ձիրքերն և ազգային արժէքները, սակայն անոնք ալ իրենց կարգին կու գան զմեզ համոզելու՝ թէ իսկապէս մեծ եղբր են մեր Հայերը և այդ մեծութիւնը կը պարտին իրենց պաշտամունքին առ Հայ Գիրն և Աստուածային Գիրքը:

Թո՛ղ այդ ըլլայ և մեր ուխտն և թելադրութիւնը բոլոր անոնց որ հայ են անունով և սրտով և լեզուով միանգամայն:

ԽՍԲ:

ԵՐԿՆԱՐԻՒՐԱՄԵԱԿ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ ՄԻՒԹԱՐ ԱԲԲԱՀՕՐ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻՆ



ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Հայերէն թարգմանութեան ԺԵ դարադարձի համազգային մեծ տօնին և սրբազան Յորելեանին տարններ յիշուեցաւ «Բագմավէպ»-ի և ընդհանուր Հայ Մամուլին մէջ երկդարեան Յորելեան մ'ալ Ս. Գրքին հետ անմիջական աղբսով, այսինքն Մխիթար Արքայի հրատարակած Աստուածաշունչի կրկնարկը. 1735 - 1935: Այդ է որ ահա մենք ալ պիտի արձանագրենք հոս իրբեւ յաւելուած մը «Բագմավէպ»-ի ներկայ միացեալ թուին՝ նուիրուած 1500 ամեակի փառապանծ յիշատակին, ընթերցողին ուշադրութեան յանձնելով նկատել զեղեցիկ զուգարիպութիւնը Աստուածաշունչեան յորելեաններու մէջ, ուր առաջինը մեր գրականութեան սուրբ Հիմնադիրներուն ձեռքով, և երկրորդը նոյն սրբազան գործը վերածնողին ձեռքով է որ կ'ընծայուի Հայ Ազգին, և այսպէս Սահակի և Մեսրոպի պաշտելի անուններուն քով կ'անմահանայ Մխիթար Արքայի անունն ալ:

* * *

Ստոյգ է որ դարագլուխ կը կազմէ և իր առաջնութեան իրաւունքին հետ ամէնուս գնահատանքին արժանի է Ոսկան Վ. Երեւանեցոյ 1666ին Ամստերդամի մէջ ի լոյս ընծայած Հայերէն Աստուա-

ծաշունչի անգրանիկ տպագրութիւնը - իր նշանակելի առաւելութիւններով ու ծանր թերութիւններով:

Սակայն Մխիթար Արքայի հրատարակութիւնն անով չի կորսնցներ իր յատուկ դիրքն և արժէքը, ըլլա՛յ հոն թափուած ջանքին համար՝ սրբագրելու որքան կարելի էր Ոսկանեան տպագրութիւնները, ըլլա՛յ նաեւ զեղարուեստական անմրցելի տեսակէտին համար, որով ամբողջ ազգէն և օտարներէ գնահատուած է ցայսօր:

Հայերէն Աստուածաշունչի տպագրութեան պատմականը. —

Առաջին անգամ 1584ին է որ Ստոյ Ազարիա կաթողիկոսը կը հետաքրքրուի այս կարեւոր հարցով, և զիտնալով որ գործը Արեւմուտքի մէջ դիւրաւ կրնար յաջողի տպագրութեան զարգացման շնորհիւ, Հոռոմ մէկը կը զրկէ՝ գրելով միանգամայն առ Ս. Քահանայապետն Գրիգոր ԺԳ.

«...կու դրկենք այս գրովս զՅովհաննէս վարդապետն և եպիսկոպոս... Աստուածաշունչ գրքով մի Հայոց. վասն զի քու Սրբութիւնդ հրամայեցէ որ պատմուի (= տպուի) ի պէտս ամենայն ազգիս Հայոց, վասն զի յամենայն ազգիս Հայոց, որ է շատ և բազում՝ ճորով թէ գտնուի քսան Աստուածաշունչ ընդ ամէն»...:

Որքան ալ իրաւցնէ թիւը չափազան-

1. Բաց ի ԺԷ դարուն անկեալ հայերէնի խորթ ձեւերէն՝ որոնցմով եղծած էր նախնեաց թարգմանութեան զեղն ու շնորհը՝ Ոսկան Վ. բարեմիտ բայց աննորի յանդիմութեամբ ձեռնարկած էր ունիթոսական աղճատ ու անշնորհ լեզուով լատիներէնէն թարգմանել Մերաքի Գիրքը, զոր էր գտած դժբախտաբար. «Քանզի առ նոստ (առ լատինս) զոն զերք Յետուայ որդոյ Սիրաբայ կատարելապէս ընկալեալ ըստ այլոց Աստուածաշունչոց գրոց... զոր և ես ըստ իմում կարի թարգմանեալ յօրի-

նեցի ըստ դադատացոցն (իմս՝ շատիկացոցն). քանզի մեզ ոչ գոյր լիապէս, այլ ծաղկաբաղ արարեալ» (էջ 831-2): Մխիթար Արքայի ալ ապա, չունենալով առձեռն ոչ մէկ ձեռագիր, կը ստիպուի ընդունիլ գայռ, մինչեւ որ 1805ին Զօհրապեան և 1860ին Բագրատունեան տպագրութեամբ կը հրատարակուի Ոսկեդարեան թարգմանութիւնը Ս. Գրոց այդ գրքին և ի սպաս կը բարձուի լեզուական գայթակղութիւնը զոր գործած էր խեղճ Ոսկան Վարդապետ. (Հմտ. աստ. էջ 452):

ցուած, սակայն հարկն զգալի էր: Եւ միւս կողմէն պատմութեան լուսթիւնը կը փաստէ թէ ոչինչ իրագործուած է:

Յիսուս տարի վերջ նոյն նպատակով Հոռոմ եկած կը գտնենք Յովհ. Անկիւրացին¹: Քսանեւհինգ տարի յետոյ, 1662ին, Ոսկան Վրդ. Ղլիճեց Երեւանեցին է որ Յակոբ Կաթողիկոսի հրամանով՝ առաջադիր սրբազան նպատակին համար կ'անցնի Իտալիա. բայց ոչ ի Լիվոռնոյ և ոչ ի Հոռոմ²՝ յաջողելով իրագործել զայն՝ կ'անցնի Ամստերդամ և հոն է որ վերջապէս, մեծ զոհողութեամբ և աշխատանքով կը սկսի 1666ին հրատարակել Հայերէն Աստուածաշունչը³ և զայն կ'աւարտէ 1668ին:

Ոսկանեան այս առաջին տպագրութիւնը մեծ համբաւ հանելով թէ՛ Արեւմուտքի և թէ՛ Արեւելքի մէջ՝ ձեռքէ ձեռք կը յափըշտակուի և քիչ ժամանակի մէջ կը սպառի: Մնացած սակաւ օրինակները անմատչելի կը դառնան՝ մեծագնի ըլլալով:

Եւ ահա 1705ին է որ Բ. տպ. կը փորձուի ատոր վրայէն ի Կ. Պոլիս: Բայց ինչպէս ժամանակով նոյնքան ալ տպագրութեան ամբողջութեան մէջ հեռու կը մնայ բնագրէն, սպրդած ըլլալով հոն բազմաթիւ վրիպակներ, զուրկ նախորդին ինչ ինչ առաւելութիւններէն, որով արհամարհուած և անտեսուած գործ մը կը նկատուի:

Մեր ժողովրդեան հոգեւոր պէտքը, մա-

նաւանդ այդ դարուն, շատ մեծ էր. ընկճուած այլազգիներու ճնշումներուն և հարստահարութեանց ներքեւ, եղբայրական, կրօնական պառակտումներու մէջ միակ զօրավիգ և լոյս՝ Ս. Գրքը պիտի ներշնչէր, հանդիսանալով միանգամայն իբրեւ ազգային լեզուի և մշակոյթի ազգակ:

Եւ Մխիթար, որ զինքը կանխող պանդուխտներու ուղին էր բռնած, ինքն ալ կը հետապնդէր, և Աստուած գիտէ թէ ինչ բարձր ու խոր և տեւական չափերով՝ իր ազգին հոգեւոր պէտքը, և ատոր համար, ինքն ալ, թէեւ չունենալով իրեն թիկունք ոչ կաթողիկոս, ոչ ազգային մեծամեծներ ու հարուստներ՝ ձեռք զարկաւ յանուն Երկնից և յօգուտ իր տառապեալ եղբայրներուն՝ Աստուածաշունչի տպագրութեան մը՝ համեմատութեամբ Ոսկանեանին «այժմ լոյնն յաւագոյն քրդովք, ազնուագոյն պատկերօք, գեղեցկագոյն ծաղկաքօք, զոռչագոյն սրբագրութեամբ և յազմօք ծախիւք վերստիև տպագրութեամբ ի յոյս անցեցալ, աշխատասիրութեամբ և ջանքիւ Տեսաւ Մխիթարայ Վրդպտի. Սերաստացոյ՝ Արքայ Հայր կոչեցելոյ ի փառս մեծագոյն Աստուծոյ. և ի յօգուտ մանկանց Եկեղեցոյ, 1733» այսպէս քանդակած է ինք իր գործին ճակատը, և այդպէս ալ է ամբողջ ազգին վրկայութեամբ:

Բայց թէ երբ և ինչպէս սկսած է զայն, ինչ և ինչպիսի բարոյական և նիւթական

1. «Ես Յովհաննէս Անկիւրացի, որ Ֆրանկն ճիւղանի Մաւրիս կոչէ, եկի ի մեծն Հոռոմ թովին Հայոց ՌՁԶ (= 1637) և կեցայ մինչև ՌՂ վասն պագմայ աննււոյ զուրբ աստուածաշունչն, բայց ոչ կարացի աւարտ աննել վասն բազում պատճառից, բայց ոչ ունիմ ի վանատիկ կամ ի Կոստանդինուպօլիս կատարել, զի ունիմ զամենայն գործիք որ պիտոյ են վասն այս բանիդ»: Սակայն, ինչպէս զիտենք, հազիւ կը յաջողի Սաղմոսարան մը և յետոյ «Յիսուս Արդի» տպել ի վեներիկ:

2. «Քանզի ես իշխանութեամբ և հրամանաւ վեհափառի Կաթողիկոսի... Տեսան Յակոբու... ըստ հայոց թուոյ ՌՁԺԱ. (1662) ի սեպտ. ԻՆ ելեալ յերկրէ և յազգէ իմմէ դիմեցի ի կողմանս Եւրոպոյ, յաղագս տպման մատենիս այսօրիկ Աստուածայնոյս. և բազմաւ վշախ և տառապակիրութեամբ եկեալ հասի ի սահմանս Իտալիոյ՝ յերկիրն Թուսկանու. ի քաղաքն Իլլիվոնայ. ներնախնում նուագում զոչ ոք գտի ինձ գօծանդակ. սակս որոյ թողեալ գնացի ի Հոռոմայ. գոնեայ անդ գացի յաջողութիւն գործանութեանս. և անդ ես ոչ եղև ինչ միթարութիւն օգնականութեան զործոյս, վասն յօրունց պատճառաց ներհակականաց. թէ՛ ի մերայնոց ազանց. և թէ՛ ինքեանց կանօնաց և սահմանաց»:

3. ... «Ի թուին ՌՁԺԳ (1665) ... չու արարեալ հասի ի կողմանս հիւսիսայնոյ երկիրս Բէլգիկոյ, որ այժմ կոչի Հօլլանտիայ, ի քաղաքս յամսթէլտամի ի տպարան Ս. Էջմիածնի և սրբոյն Սարգսի զօրավարի. ուրանօր և սկիզբն արարի տպել զբովքն զորս Աւետարան էր յօրինեալ... սկիզբն արարաք ներթուջն որպէս և գրեալ է ի սկզբանս (1666) ... և յաւարտ սորին ժամանեցաք 1668» (Հօկտ. 13).

1. «Ես Յովհաննէս Անկիւրացի, որ Ֆրանկն ճիւղանի Մաւրիս կոչէ, եկի ի մեծն Հոռոմ թովին Հայոց ՌՁԶ (= 1637) և կեցայ մինչև ՌՂ վասն պագմայ աննււոյ զուրբ աստուածաշունչն, բայց ոչ կարացի աւարտ աննել վասն բազում պատճառից, բայց ոչ ունիմ ի վանատիկ կամ ի Կոստանդինուպօլիս կատարել, զի ունիմ զամենայն գործիք որ պիտոյ են վասն այս բանիդ»: Սակայն, ինչպէս զիտենք, հազիւ կը յաջողի Սաղմոսարան մը և յետոյ «Յիսուս Արդի» տպել ի վեներիկ:

2. «Քանզի ես իշխանութեամբ և հրամանաւ վեհափառի Կաթողիկոսի... Տեսան Յակոբու... ըստ հայոց թուոյ ՌՁԺԱ. (1662) ի սեպտ. ԻՆ ելեալ յերկրէ և յազգէ իմմէ դիմեցի ի կողմանս Եւրոպոյ, յաղագս տպման մատենիս այսօրիկ Աստուածայնոյս. և բազմաւ վշախ և տառապակիրութեամբ եկեալ հասի ի սահմանս

ջանք թափած է, պէտք է կարգաւ իր գրած Յիշատակարանին մէջ և այն՝ ոչ առանց զարմանքի և յուզումի մեր կողմէն:

«Թէպէտ ի բազմաց ամաց հետէ բաղձայի տալ տպագրել զԱստուածաշունչն մեր ի փառս Տեսան և ի յօգուտ ազգին մերոյ. բայց զանց աննէի ձեռնամուխ լինիլ առ այս գործ. որովհետեւ ոչ էի առերեւալ ի ձեռս իմ զարքայական Աստուածաշունչն զայն եօթնալեզուեան, որ յամի Տեսան 1645 տպագրեցեալ էր ի ֆարէզ քաղաքի... յորժամ ունեցայ շնորհիւ Տեսան... բունն հարի դնել զիս ենթ ծանրագունեղի աշխատութեան, անեալ ընդ իս և զմանս յաշակերտաց մերոց»...

Ուր կը շարունակէ ըսել իր ըրած համեմատութիւնները, և թէ ինչ մեծ ուրախութեամբ և զմայլանքով կը լեցուի:

«Ի վերայ ուշիմագունեղի և գովելագունեղի թարգմանութեան մերոց թարգմանչաց, որք յայնպիսում ժամանակի, յորում գրաբառ լեզուն մեր գոլով նորածին և տակաւին ի յօրուրոցի, ի հելլեն բարբառոյ ի մերս բարբառ այնպիսեալ յարմարագունեղի ոճի անդրաբերին զայնս»:

Սոյս իր համարումը նախապէս ալ գեղեցկօրէն և շատ իմաստնօրէն շեշտած էր թէ՛ երբ ինդիրն է թարգմանչաց կարողութեան մասին՝ կարելի է ընդունիլ թէ անոնք զործած ըլլան այն աղճատումները՝ որոնց մասին ակնարկած է Ոսկան Վրդ. (չանդրադառնալով իրենները):

«Վասն զի, կ'ըսէ, թարգմանիչքն մեր ոչ միայն էին հօրագունեղք ի յամենայն սեռս գիտութեան և հանճարոյ այլ նաեւ էին սուրբք և զնորհ Տեսան նպատ ինքեանց ունէին»:

Բաղդատութեան հսկայ աշխատանքը՝ որ երեք տարի տեւեց, 1732 – 1735, անբեւեակայելի զոհողութիւն արժեց, ինչպէս սրբագրութեան համար խղճամիտ և ամենամեծ ջանքը իր աշակերտներուն գործակցութեամբ, իսկ պատկերներու, զարդերու եւն պատրաստութիւնները, հարկը կրկին տպելու, յետոյ կիրարկուած ազնիւ թուղթը՝ կրկին ծախս արժեցին: Բայց Մխիթար՝ ազգին լաւագոյնս ծառայելու համար իր կեանքին մէջ, ինչպէս ինք կ'ըսէ, յանձն առաւ այդ ամէնը: Համեմատական աշխատութեանց հետ արդէն

1733ին սկսած էր գործը տպուիլ պրակ առ պրակ և վերջապէս,

«Շնորհիւ և ողորմութեամբ Տեսան մերոյ Յիսուսի Քրիստոսի և բարեխօսութեամբ սրբոււոյ Աստուածածնին, յամի Տեսան 1735, յամսեանն Նոյեմբերի, յանկ ելեալ աւարտեցաւ տպագրումն Աստուածաշունչ մատենիս» (էջ 1271):

Տպագրական մեծածախս աշխատութեան պարագաներէն աւելի մեզի կարեւոր է նկատել այդ գործին մէջ Մխիթարայ դիտումն, ոգին, նկարագիրն և ուղղութիւնը:

Սոյդ հրատարակութեան մէջ Մխիթար ջանք ըրած է որ ան ըլլայ գեղեցիկ, լաւ, մեծ և տեւական՝ ի զին ամէն զոհողութեան. և ահա այդ է որ կը ցուցնէ թէ որքան մեծ էր իր մէջ հաւատքն և պաշտամունքը Աստուծոյ և աստուածային բաներուն, և որքան մեծ իր սէրը՝ առ Հայ Ազգը՝ անոր օգտակար ըլլալու: Սոյդ ոգին է զոր զբող թողած է անջնջելի կտակով մը: Իրեն օրինակ առնելով Պօղոս Առաքեալը՝ որ կ'ուզէր մինչեւ նգովուիլ Քրիստոսէ ի սէր իր ազգակիցներուն փրկութեան՝ կ'ըսէ Մխիթար.

«Ըստ այնմ և ես ջանալով հետեիլ հետոց ատաբելոյն որքան կարեմ և որչափ կենդանի եմ, ջանամ աշխատիլ վասն հոգեւորի օգտի և շահաւէտութեան ազգին իմոյ. թէեւ երբեմն վասն ճշմարտութեան հաւատոյ իցեմ յոմանց ի նոցանէ խոտեցեալ և կամ միշտ խոտիցիմ: Վասն որոյ ոչք և իցեն որք զինէն խորհին և կամ ընդ ընկերս իւրեանց խօսին, զայս եւեթ ծանիցեն: Զի թէպէտ սիրեմ զազգն իմ և զաշխատիլն վասն օգտի նորա, բայց այնու սիրտն իմ ի յուղափառ դաւանութենէ սրբոյ եկեղեցւոյն Հոռոմայ ոչ երբէք մեղկանայ:

Եւ հակադարձաբար՝ թէպէտ ըստ ամենայնի ստորարկեալ եմ և ստորարկանեմ զիս միշտ ի ներքոյ հնազանդութեան գահին Հոռոմայ, ըստ որում և Հայրն մեր սուրբն Քրիստոսիս Լուսաւորինն ինձ օրինակ կայ, բայց այնու սէրն իմ և ջան աշխատանացս առ օգուտն ազգին իմոյ (թէ և վասն այսպիսեոյ հնազանդութեան քամահիցէ) ոչ երբէք թուլանայ: Եւ եթէ նաեւ վասն այսպիսեաց իմոց աստութեանց ի կեանս յայս յամենից մարդկանց և կամ յոմանց խօտիլ և առ ոչինչ համարիլ ինձ առաջի կայ, զայն եւս յօժարաբար ընդգրկեմ:

Հուսկ կը յայտնէ իր ուղղակի բաղ-
ձանքն և զիտոււմը՝ որ է իր ազգակիցնե-
րուն հոգեւոր բարին և յաւիտենական
փրկութիւնը.

«Յաղձամ և ըղձակերտեմ զայս միայն, զի
դուք օգտիցիք և զդեղս փրկարարս հոգւոց ձե-
րոց յայտմանէ սրբոյ մատենէ վերընդունիցիք
... և այնու զփրկութիւն հոգւոց ձերոց ապա-
հովս արասջիք».

Տիշտ այն հոգւով և ուղղութեամբ որով
Լուսաւորիչ գործած էր, որով Սահակ և
Մեսրոպ Աստուածաշունչը տուած էին
Հայուն ձեռքը:

Նոյն այդ սրբազան նախանձն է որ
իրեն անպայման վատահուծիւն ներշնչել
կու տայ հանդէպ Ս. Գրքի անաղարտ պահ-
պանութեան և կը մերժէ ամէն յանդնու-
թիւն որ կը ձգտի յախուռն սրբազրել՝
առանց լեզուական և ձեռագրի փաստերու:

Բանասիրական կերպով նկատելով Մխի-
թարայ գործը կամ գէթ սկսած փորձերը՝
կը խոստովանինք որ նա կանխած է դա-
րբերը: Եւ ստուգիւ, նա լեզուական բաղա-
տական քննութեամբ կը տեսնէ թէ.

«Որ ինչ ի նոր կտակարանի հանդիպեցաւ
տարբերութիւն ի մէջ մեր և յունաց կամ ա-
սորոց, զրեթէ բնաւին ի գրչաց էին յառաջա-
ցեալք»:

Գիտելու է նախ, թէ ինչպէս Մխի-
թար յոյն և ասորի լեզուներու հիմնական
դերն է որ կը շեշտէ, դարու մը մէջ ուր
միայն ունիթոռներու միակողմանի և ծուռ
մտայնութիւնը կը տիրէր, հայ լեզուն և
հայերէն Աստուածաշունչը լատիներէնի
վրայ և լատիներէնով ձեւել ու մեկնել:

Ապա Մխիթար, իբր արդիւնք իր կա-
տարած բաղադատական աշխատութեանց,
կ'ըսէ թէ անոր համար նուազ են դժուա-
րութիւնները մեր և յոյնին կամ ասորիին
միջեւ, վասն զի յունարէնը՝ որուն վրայէն
մեր նախնիք թարգմանեցին՝ ուղղակի բնա-
զիր էր, մինչ Հին կտակարանը թէեւ յու-
նարէնէ թարգմանեցին, սակայն բնազիրն
երբայեցեբէն էր, որով երբայեցեբէն յու-
նարէն, ապա յունարէնէ հայերէն՝ բնական
էր որ իմաստները մթութիւն ունենային:

Գործնական իր ուղղութիւնը բանասի-
րական տեսակէտով ալ աւելի զարմանա-
լի է. վասն զի նա մերժելով ամէն քմահաճ,
տգէտ և յանդուգն փորձ Ս. Գիրքը սրբ-
բազրելու, միայն լեզուագիտութեան և մեր
հին գրչագրաց հեղինակութեան կը դիմէ.
և որովհետեւ դժբախտաբար նա չունէր
առձեռն Աստուածաշունչի ձեռագիր, կ'օգ-
տուի հնագոյն ճաշոցէ մը, որուն ընթեր-
ցաւածները բաղադատելով յոյն և ասորի
թարգմանութեանց հետ՝ ուղիղ կը գտնէ
և ըստ այնմ ալ կը սրբազրէ Ոսկանեան
սխալները՝ լուսանցքին վրայ:

Այդ առթիւ Մխիթար ինքն իրեն դէմ
կ'առարկէ իբրեւ հակառակորդի մը կողմէն.

«Եւ եթէ ասիցի յոմանց, թէ մինչ այսքան
յայտնիք էին սխալանքն գրչաց, ընդէր ի ներքս
ոչ եղեր զսրբագրութիւնս, զի ամենայն որ միա-
մտաբար զուղիղն ընթեանուցոյր»:

Կը պատասխանէ թէ չէ ըրած, նախ՝
որպէսզի յանդուգն չերելի. յետոյ, որպէս
զի սխալ չկարծուի տգէտներէն, քանի որ
լեզուագիտութիւն են. պակաս էին իր օրով:
Իսկ ամէնէն հիմնական պատճառն է.

«Թէպէտ ի եթեանց լեզուաց թարգմանու-
թեանց տեսանելով զիտէի զայնս գոլ սխալանք
գրչաց, ԲՍՅՑ ՄԻՆՉ ՆԱՅԻ Ի ՄԵՐՈՑ ՀՆՈՑ ԳՐՁՍԳՐՈՑ
մատենից... զապացուցութիւն ինչ ոչ ունէի,
զուղղագրութիւն այնպիսեացն ոչ համարէի պատ-
շաճ դնել ի ներքս»:

Ահա Մխիթարայ կտակած ուղղութիւնը՝
որուն համեմատ 1805ին Չօհրապ կը հրա-
տարակէր բազմաթիւ հին հայ գրչագիր-
ներու հեղինակութեամբ՝ Ոսկեղարու անա-
րատ լեզուով Թագուհի Բարգևաւուրեանց:

Քաջ Հրատարակչի տիտղոսին հետ բա-
նասիրի կարապետութիւնն ալ ուրեմն կը
վայելէ Մխիթար Աբրահօր, զանց ընելով
ակնարկել առաւելութիւնները իր ձեռնար-
կած հաւաքական — ձեմական աշխատու-
թեան, որու գաղտնիքն ըմբռնելով էր որ
կրցան Մեր Սուրբ Թարգմանչաց պետերը
կերտել քիչ ժամանակի մէջ և յաւերժաց-
նել հսկայ մատենագրութիւն մը:

ԵՂ. ԲՍՐՍԵՂ. Զ.

“PAZMAVEB,”

Année XCIII 1843 - 1935 Septembre - Décembre 1935

Numéro spécial, dédié aux SAINTS TRADUCTEURS ARMÉNIENS
SAHAK, MESROB ET LEURS DISCIPLES, à l'occasion de la célébration
du XV^e centenaire (435-1935) de la version de la Ste. Bible en Arménien.

Résumé des articles

Le XV^e centenaire de la version de la Bible
en Arménien. Par la Réd. Pag. 289-291.

La Rédaction dans l'évocation du grand
événement exalte le rôle qu'a joué cette
version et son influence sur la vie religieuse,
nationale et culturelle de l'Arménie. Elle
rappelle l'universalité de cette fête célébrée
solennellement par les Arméniens de la dias-
pora, comme celles de Paris, à Notre Da-
me, - de Vienne, à St. Etienne, - de Venise,
à St. Marc, etc, et se propose de donner avec
les diverses études bibliques, des illustrations
d'enluminures des manuscrits arméniens de
la Bible du X^e jusqu' au XVII^e siècle.

cun de leurs premiers disciples dans la ver-
sion de la Bible. Il considère aussi dans le
grand mouvement littéraire la série des ou-
vrages de ces auteurs qui ont illustré si mer-
veilleusement la culture Arménienne et l'ont
portée à son plus haut degré de richesses
quant à la langue et de finesse quant au
goût et à la pensée. (Conférence donné dans
le Collège Arménien S. - Moorat à Sèvres, à
l'occasion de la célébration du XV^e Cente-
naire de la Version de la Bible).

La Bible et l'Arménie. Par P. Vartan Ha-
tsouni. Pag. 316-334.

Le siècle d'or Arménien et la Version de
la Bible. Par P. J. Torossian. Pag. 293-313.

L'Auteur parle des merveilles littéraires de
ce siècle, dont les créateurs sont les deux
grands figures de St. Isaac et St. Mesrob.
Il décrit la Jeunesse arménienne qui fré-
quente les centres illuminés du V^e siècle,
Édesse, Byzance, Athènes et Alexandrie.

Après avoir cité l'histoire critique sur
l'invention de l'Alphabet il parle de la I^{ère}
traduction arménienne de la Bible sur la ver-
sion syriaque du Peschitto et ensuite la II^e faite
sur les LXX, version ou révision, à laquelle
ses perfections multiples ont valu le titre
incomparable de «La Reine des traductions».

Ensuite il examine les parts respectives
prises par St. Isaac, St. Mesrob et par cha-

L'Auteur, après avoir cité les différents
noms donnés à la Bible et relevé son im-
portance universelle, marque l'usage de la
Version grecque d'abord, et ensuite, de la
Syriaque, à défaut de l'Arménienne.

Mais ces langues étant inconnues aux Ar-
méniens, la Bible n'assurait pas leur progrès
spirituel et moral, de là l'idée de St. Mesrop
de traduire les Saintes Ecritures dans la lan-
gue nationale, pour le triomphe de la religion
du Christ.

C'est alors qu' il forme l'alphabet armé-
nien avec 21 lettres grecques et 17 de son
invention, et avec le concours de deux di-
sciples il traduit toute la Bible sur le texte
Syriaque.

Cette traduction ne satisfait pas le clergé
arménien: et alors le Patriarche St. Isaac,